



ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱՐԲԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ
ԱՌՏԵՆԸ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ, ԿՈՐՈՅԹԻ
ԶԵՌԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ

ԿԱՆԱՑԻ ՀԱՐՑՅԵՐՈՒ ԵՒ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Շրջան, Թիւ 43



ՅՕԳՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ

ՕՐԻՈՐԴ ԱՐՏԵՄԻՍ ՄԵԼԻՈՆԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻԼՏ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ
ՕՐԻՈՐԴ ԵՒՏՈՒՄԻ ԽՈՒՆԿԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՀԵՐՄԻՆԷ ԳՐԻԳՈՐԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼԻՔԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՊԱՅԾԱՌ ԽԱՆՏԱՆԵԱՆ

ԵՒ

ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄԱՌՔ



Գին 40 փարա

Տպագրութիւն ԵՄՂԻԿ, Կալաթա.



S. AG. BY AP.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուչ. Վեցամսեայ 25¹/₂ դրուչ :

ԳՍԻՍՈՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուչ. Վեցամսեայ 27 դրուչ :

ՍՐՏԱՍՍ ՀՄՍՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք :

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար զիմել մի՛ միայն՝

{زاغيك غزته سي}

در علیاده غلطه ده قورشونلی خاننده نومرو ۷

Շ Ա Ւ Ա Թ Ա Թ Ե Ր Թ «Ծ Ա Վ Ի Կ»

Կ Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, N^o 7.

Տ Ի Կ Ի Ն Զ Ա Պ Ե Լ

Վ Ե Ր Ա Դ Ա Ր Զ Ա Ծ

Ձեւ ու կարի մէջ իր ունեցած համբաւով ծանօթ ՏԻԿԻՆ ԶԱՊԵԼ, որ վերջերս Եւրոպա գաղթած էր նոյն ճիւղին մէջ իր ունեցած զարգացումը կատարելագործելու համար, Académie de Coupeի փայլուն մէկ վկայականով մայրաքաղաքս հասած է եւ երկու շաբաթէ ի վեր հաստատուած է Բերա, Մեծ փողոց, Սանթա Մարիա եկեղեցիին դէմ թիւ 418 արարթըմանը, ուր մեծ արհեստանոց մը հիմնելով սկսած է յանձնարարութիւններ ընդունիլ արդէն իսկ, բաղմաթիւ հարուստ ընտանիքներէ : Իր հետ բերած է նաեւ Եւրոպայէն ամառնային կերպասեղինաց ճոխ մթերք մը զոր իր յաճախորդուհիներուն տրամադրութեան ներքեւ դրած է :

3-13

Կ Օ Շ Ի Կ Ի Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ն

S. 3. FOLIA Ե Ի Ը Ն Կ.

Հ Ի Մ Ն Ո Ի Ա Ծ 1860 ի ն

Գրեթէ կէս դարէ ի վեր հանրութեան վստահութիւնը գրաւած կօչիկի եւրոպական այս մեծ գործարանը՝ որուն զլխաւոր մթերանոցն է ՄԻՄԻԱՅՆ ԲԵՐԱ, ՄԵՍ ՓՈՂՈՑ ԹԻԻ 401

կը հայթայթէ արանց, կանանց և տղայոց յատուկ զանազան տեսակ կօշիկներ որոնք իրենց շիքութեամբ և տոկունութեամբ կը գերազանցեն միւս նմանօրինակ վաճառատանց ապրանքները :

Անգամ մը զիմել բաւական է գոհ մնալու համար : 13-50

ՇԱՀԻԿ

ԾԱԲԱԹԱԹԵՐԹ

(627) ԺԸ. ՏԱՐԻ - ԹԻԻ 43

29 ՅՈՒՆԻՍ 1906

ԳԱՒԱՌԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Ե.

ԳԱՒԱՌԱՅԻ շՈՅՈՒՂԻՆ ԵՒ շՈՅ ԼԵՉՈՒՆ



Լեզուներ իրենց գոյութիւնն ու զարգացումը ժողովրդական հիանալի ստեղծագործութեան կը պարտին աւելի:

ԻՇԱԳՐՈՒԹԵԱՆ առնելով լեզուներու պատմութիւնները, անմիջապէս պիտի կրնանք նըշմարել թէ անոնք յանկարծակոն առաջացում մը և կամ կատարելագործում ու ճոխ գոյութիւն մը չէ որ ունեցած են մէկէն: Այլ աստիճանական բարեշրջումը, զարգացումն ու պարզէն բաղադրեալը մեկնելու բնական եղանակը իրենց կնիքը դրոշմած են ամբողջ աշխարհի վրայ այժմ խօսուող կամ գրուող, նոյն իսկ ամէնէն աղքատէն մինչեւ ամէնէն հարուստ և ծովածաւալ լեզուներուն վրայ, այնպէս որ անոնց բարձրն ալ բազմազան փուլերէ, երեւոյթներէ ու վիճակներէ անցած են յաջորդաբար՝ մինչև որ եկած հասած են այս օրուսն, ուր այլ եւս առաւել կամ նուազ ձեւերնաւ դարձած են մտրդկային ամէն տեսակ դաղափարներու, յղացումներու, մտածումներու և բացատրութիւններու արտայայտիչ մեքենան ներկայանալու: Անոնք ամենախնական, պարզ և խոնարհ ծագումով մը սկսած են նախ երեւան դալ, և յետոյ, հետզհետէ ընդարձակուած, ճոխացած, լայնացած և ընդունակ դարձած են՝ ընդունարանը կազմելու բառերու, սձերու և աստութիւններու այլատեսակ համախմբումին, որ

լեզուի մը բովանդակ տարրերը կը կազմէ : Կեզուի մը ճոխացումը կրնանք ներկայացնել երեւակայական նկարովը գետի մը , որ թէև նախապէս ջուրի աննշան և փոքր հոսանք մը , այլ՝ հեռոջհեռէ իր մէջ ընդունելով նորանոր մեծ ու փոքր ջուրի հոսանքներ՝ կը ստուարանայ հեռոջհեռէ , կը լայննայ , կը ծուռայի և կ'ըլլայ վիթխարի գետ մը , որ կախուրջներ կը խորտայէ , և իր նախնական փոքր ու խոնարհ ծագումէն անհունապէս կը հեռանայ : Ջուրի այդ նախնական փոքր հոսանքը լեզուի մը նախնական սկզբնաւորութեան ամենազարդ վիճակն է , որ հեռոջհեռէ իր մէջ ընդունելով լեզուական այլ և այլ տարրեր , զանազան ձևերու վերաբերող գաղափարներ , բառեր , ոճեր , պատկերներ , զգացումներ և վերջապէս արտայայտութիւններու աներեւակայելի բազմութիւն մը , այլ և այլ մեկնակէտներէ եկած խառնուած , կ'ընդարձակէ հեռոջհեռէ իր սահմանը և կը գառնայ ճոխ , մեծազանգուած և ձեռնհաս :

Լեզուներու կազմութեան այս բնական եզանակը միմիայն իր մտաւոր մշակներէն չէ որ կ'ուղղաւարուի , այլ , իրաւ է թէ անոնք մեծագոյն դերը կը կատարեն լեզուին մէջ գործածուելու համար իրենց առաջ ներկայացուող ատաղձներու ընտրութեան և անոր պատշաճագոյն կիրարկութեանը մէջ , սակայն և այնպէս լեզուն ունի իր մասնաւոր հայթայթիչները՝ որոնք լեզուին տարրերը կը ստեղծեն , երեւան կը բերեն՝ լեզուն կոկողներուն , յարդարողներուն , մաքի աշխատաւորներուն թողելով անոնց դասաւորութիւնը և գեղալայել գործածութիւնը : Ու այսպէսով լեզուին զարգացման բուն հեղինակութիւնը կը մնայ հայթայթիչներուն վերագրել , որոնց մատակարարած ատաղձներն են որ կը յղուին , կը կոկուին , կը ձարտարագործուին և գործածելի կը դառնան լեզուին ժիր գործաւորներուն ձեռքով : Ըարտարագետը իր բոլոր հմտութիւնով ու ձեռնհասութիւնով չպիտի կրնար իր երեւակայած գեղեցիկագոյն շէնքը կանգնեցնել , եթէ երբէք չէնքին ատաղձներն ու տարրերը բնականի չըլլային արուստագործուելու , ձարտարութեան ենթարկուելու : Այսպէս ալ մաքի աշխատաւորները , աւանց բուն ատաղձին , աւանձնաբար կարող չպիտի ըլլային լեզուին բազմացուած ճոխութիւնն ու զարգացումը տալ : Եւ լեզուներու կազմաւորութեան ու կատարելագործութեան այս բուն ատաղձն ու տարրը ժողովուրդներն են որ կուտան , իրենց դասակարգային գործունէութեան ատիճանին համեմատ : Հոն , ամէն դասակարգ , անզգուարար քար մը կը գետեղէ լեզուի շէնքին մէջ՝ լեզուական տարրեր տարբեր ատաղձներ , տարրեր ու նիւթեր բերելով բնծայ , որպէս զի լեզուի ձարտարագետներն ու վարպետները զանոնք զը-

նեն իրենց յարմար սեղերուն, կողմերուն ու դիրքերուն մէջ, և այդ կերպով կառուցանեն լեզուական հոկայ շէնքը :

Իգական սեռին գերը սակայն չառ մեծ եղած է և է լեզուաներու բարգաւտման տեսակէտով՝ անոնց ստաղծներու պատրաստութեան ժողովրդական գործին մէջ, վասն զի նոր սերունդներու բոլոր մայրերը, ուղիղ նաեւութիւնով, մայրերն են նաև լեզուաներուն, զորս կ'աւանդեն իրենց երախաներուն՝ իրենց ջամբած կաթին նաւ իրբև լեզուներու ամէնէն ճշմարիտ, մանկավարժ և հարազատ տիպար ուսուցիչները, որոնք իրենց սրտի հատորիկներուն թոթով լեզուին կապերը կը քակեն : Մանուսնոց որ արտաքին միջավայրի մայրեր մասով անհաղորդ մնալով, այլասերումի և լեզուական փոփոխականութեան այրերէն աւելի քիչ ենթակայ են, հաւատարմորէն պահպանելու կարող ըլլալու համար իրենց աւանդ տրուած լեզուական գանձը : Ամէն լեզուներու մէջ սրտի հետ խօսող, զգացումի ամենանրբին թելերը թրթուացնող և յուզումներ պատկերացնող վաս բառերը, սճերն ու աստիճանները՝ կլինորունն է ազանովբար, որովհետև իրական սեռն է որ աւելի զգայուն է հոգիով ու սրտով և իր զգացումներու խորութեան, խնդի ու կակիծի աստիճանին համեմատ կը կերպէ նորանոր բառեր և նորանոր պատկերներ :

Հայ կլինը մանուսնոց, մասնաւորաբար գաւառացի հայունին, արտաքին կենցաղավարական պայմաններէ հեռի ապրելով, և լեզուական ու բարքի ազատերումէն բաւական անջատ վիճակ մը ունենալով (դաւառական համեստ կենցաղավարութեան նախապաշարտ պահանջներուն համար), ամենէն աւելի սպանով գանձարանը դարձած է հայ լեզուին համար, որուն ճոխ մթերքը նիւացուցիչ է պարզագէտ : Գաւառացի հայ կլինջ քով պէտք է փնտուկ լեզուին ամէնէն չքնաղ դոճարները, որոնցմէ շատեր տակաւին գրականութեան մէջ մուտ գտած չեն : Ինքնատիպ ստեղծականութիւն մը հայ կլինջ չնորձած է գաւառներու մէջ բնական և անզգայի լեզուաբանութիւն մը՝ որ անգիր, անսեթեւեթ՝ և սակայն բարձր, արտայայտող և արժէքաւոր է : Վաս երեւակայութիւն, նրբաթրութիւն զգացողականութիւն, հոգեկան վերացում, և իմացական ու չիմութիւն՝ միանալով միջավայրի բնական գեղեցկութիւններու սիրալի համայնապատկերին հետ՝ ստեղծած են հայունին՝ լեզուական զմայլելի ընդունակութիւններով : Ընտանական զանազան պայմաններ, անփոփոխ ու անայլայլ, տուած են իրեն լեզուական աւանդագանի դերը, մինչդեռ անդին գաւառացի այրը քիչ մը աւելի պակաս վստահելի է այս մասին, իրբև արտաքին կենցաղավարութեան հանգամանքներուն մէջ ճակատագրա-

կանօրէն ընկզմած արարածներ, որոնք լեզուական ու բարքի այս լասերութիւն աւելի ենթակայ վիճակ մը ունին: Փաւառացի հայուհին աանր անկիւնները քաշուած, կամ շատ շատ դրացիներու հետ առօրեայ յարաբերութեան մը առիթը միայն ունէ՛ցող, աւանդական պահպանութեան ոգին է, որուն բերնին մէջ լեզուն կը պահէ իր բուն շեշտը և բնիկ արտայայտութիւնը: Անոնք, կարծես բնութենէն առած են ամէն ինչ, և արդէն իրենց մուտան բնութիւնն է, ուրիշ կը քաղեն այն վառ և պատկերատու բացատրութիւնները՝ զորս կարելի է մտիկ ընել դատաւարի մամիկի մը բերնէն կամ պառաւի մը պատմութեան: Եւ այս է պատճառը զուցէ որ հայ լեզուն աւելի բնական ստեղծագործութեան մը և զարգացման դրոշմը կը կրէ, ինչպէս կը հաւատան շատ լեզուաբաններ:

Հայերէն լեզուն շատ մը տարրերը, իրենց բնատո՛միկ վիճակին մէջ, աւելի անբնականացուցիկ ստեղծութիւն մը ունին՝ քան շատ մը ուրիշ լեզուներ, որոնք շինծու և արուեստակալ թօն մը ունին կարծես, և յաճախ իրաւամբ: Ո՞վ ստեղծեց հայերէն լեզուի դատաւարբարաններուն մէջ այն հիանալի հէքեաթները, որոնց պայծառ պատկերները, բնատո՛միկ լեզուին մէջ, ամէնէն նշանաւոր բանաստեղծներուն խոյնախոնք կրնան շարժել, ո՞վ ստեղծեց դոճուակութեան նշանակութիւնն ունեցող օրհնութիւններու այլազան և հարուստ տեսակները, ո՞րիչ ստացաւ հայ լեզուն ժողովրդական ասացուածները, բանահիւսութիւններն ու աւածները: Փաւառացի հայուհին առաւ ստոնք լեզուին, և այսօր ալ՝ ան միայն ձեռնհաս է հայ գրականութեան մէջ գնելու ինքնատիպ մասեր, արժէքաւոր գոհարներ, որոնք նո՛ր ճիւղնութիւն մը և գեղեցկութիւն մը կրնան տալ լեզուին՝ բնիկ ելուէջաւորութիւն մը տալով հայ գրականութեան, որ առանց այլ պատկերատու բացատրութիւններուն, թերեւս ամառի բան մը մնաց, թարգմանածոյ և մուրացիկ էջերու մէջ սահմանափակելով: Ժողովրդական կեանքին մէջ գոյութիւն ունեցող լեզուական այս գեղեցկութիւնները՝ նախանշակի և գողարնի մաս մը կը կազմեն հայ լեզուին համար: Ամէնուն յայտնի է թէ ի՞նչ հմայքս էջեր կարելի է համբել ժողովրդական և դատաւարան բանահիւսութեանէն, որ որտայոյզ կերպով երգած է միակալի մը դադալին վրայ, և ժգեհի մը ձամբուն հետէն, և սիրականի մը մահուան տպաւորութեան տակ, օրօրցին առջև, բաժանման մը պահուն և այլ ընտանեկան վիշտերու տութիւն: Փաւառական բարբառներու այս շքնազ տարրերու ձուլումը հայ գրականութեան մէջ, երևան պիտի բերէ բնատո՛միկ հայ գրականութիւնը, իր բոլոր պերճութիւններով և ինքնատիպ շքեղութիւններով: Եւ պէտք է գիտ-

նայ որ դաւառական լեզուի այս զիւռերուն ա՛մենամեծ մասը հայուհիին հեղինակութիւնն է, վասն զի այր մարդը չէր որ բաւերու և ոճերու մանրամասնութիւններուն մէջ պիտի ուզէր զեզերել, երբ անդին կեանքի պայքարը բաց ասպարէզն էր իրեն համար: Ասով սակայն հինէն ի վեր առաջ եկող մատենագրական դէմքերու երախտացուցիչ լեզուական բարիքը ուրանալ չէ որ մտքէս կ'անցնեմ, այլ՝ ցոյց տալ թէ հայ կիներ սրջափ արժած է իր լեզուին ճոխութեան և ընդարձակութեան հայեցակէտէն:

Հիմա թերեւս չատեր, երբ մակերևութապէս միայն դատելով կը կարգան այս յօդուածը, տղայական և գաւառացի հայուհիին ճրի փառարանութեանը յատկացուած տողեր ուզեն սեպել, սակայն անոնք, որ քիչէ չատէ ուսումնասիրած են լեզուներու սրատուութիւնը, պիտի ընդունին զիւրութիւնով թէ գաւառարարտուներու, համայնքներու ինքնատիպ լեզուական ամբողջութիւնները ի՞նչ չըբնազ մթերք և ոյժ է որ կրնան աւելցնել գրականլեզուի մը մէջ, և այս տեսակէտէն իսկ դատելով, ի՞նչ լեզուական գանձեր կարելի է գտնել հայ գաւառարարտուներուն նկատումով, որոնք տակաւին պէտք եղածին պէս չեն ուսումնասիրուած գժրազգարար, տա՛ղ: Յաւալի է որ մեր մէջ, մինչ մէկ կողմէ գաւառացի գրագէտներ և դաւառական գրականութեան համակիրներ ուղեցին նոր զարկ մը տալ հայ լեզուին՝ գաւառական հայ լեզուին գանձերը անդաւորելով անոր մէջ, զայն ճոխացնելով բնատո՛հիկ ստեղծագործութեան լեզուական ազուոր արդիւնքներով, անդին սակայն, օտարա՛մով միտքեր, որոնք օտար գրականութիւններով սնած՝ անոնց թուրքականման հայացումին մէջ կ'երազէին վնասել հայ լեզուին զարգացումը, միշտ արհամարհեցին հայ գաւառարարտուներն ու գաւառային հայ լեզուն ու գրականութիւնը: Բարեբաղդօրէն մեր գրականութեան մէջ անուն ունեցող լուրջ միտքերէ չատեր արդէն իսկ կը գնահատեն գաւառային հայ լեզուին կարևորութիւնը՝ ինքնատիպ գրականութիւն մը կազմաւարելու համար: Հոս հարկ է գիտել տալ գաւառացի գրողներուն թէ գաւառը, իր ընտանեկան, բարոյական, նիւթական, բնական և այլ հոնգա՛մանքներով, անհասնում նիւթեր ունի ուսումնասիրելի: Իրենց կը մնայ միայն փոխանակ թուղիի նիւթերով զրազելու, ուսումնասիրել գաւառի կեանքը՝ իր բոլոր փուլերուն մէջ: Մեր գրականութիւնը ա՛յն ասան միայն պիտի կրնայ ինքնատիպ գոյութիւն մը ներկայացնել, երբ գաւառարարտուները, իրենց բովանդակ մանրամասնական տարրներով, բաւերով, ոճերով, աստիճաններով, պատկերներով, բացատրութիւններով, սուածներով, հէքնաթմներով և լեզուարանական հետաքրքրական ասանձնայատկութիւններով ու

սունասիրուին, ներմուծուին գրական լեզուի մէջ, յարմարագոյն դասաւորութիւնով և անոր տան բնատոհմիկ գոյն մը՝ օտար գրականութիւններու անուրանալի շնորհներէն ալ առանց անմասն մնացած ըլլալու:

Հոս եթէ երբեք նիւթէն քիչ մը շեղեցայ համառօտ տողերու մէջ բացատրելու համար գաւառաբարբառներու կարեւորութիւնը, լեզուներու զարգացման և բարգաւաճման տեսակէտով, և փորձեցի շեշտել թէ ժողովրդական, ռամիկ միտքերու լեզուական ստեղծագործութիւնները պէտք է միախառնուին զարգացած միտքերու: և լեզուական աշխատութիւններու ջանքերուն հետ, այն նպատակով էր որ ցոյց կարենամ տալ թէ, երբ հայ գաւառաբարբառն ուսումնասիրել ուղենք, իր բովանդակ ամբողջութեանը և հմայքոտ մանրամասնութեանը մէջ, ո՞վ պիտի բանայ մեր առջև. հայ գաւառական լեզուին ու բարբառներու գանձերը, գոհարներն ու ճոխ մթերքը: Գաւառական բարբառներու ուսումնասիրութեան փորձն ընողներ քաջ գիտեն արդէն թէ գաւառացի այլը այս մասին մեծ բան մը չարժեր, և գաւառացի հայուհին է միայն, — և ան ալ պատու հայուհին, — որ կարող է տալ հայ գրականութեան հետապնդած գանձը, վասն զի ա՛ն է միայն որ, հաւատարմօրէն պահած է, գոնէ փրչուրները գաւառային հայ լեզուի բարբառաբանութեան նշխարներուն: Անո՛ր, — գաւառացի հայուհիին հին սերունդին մասաւանդ, — բերնէն միայն կարելի է հաւաքել հայ գաւառաբարբառին ազամանդները: Ա՛ն է միայն որ հարազատ կերպով և գուրգուրալից պահած, պահպանած է լեզուական տարրերը, սիրով գործածած, յաջորդող սերունդներուն փոխանցած և այս կերպով մինչև այսօրուան իսկ բերած հասցուցած է գաւառական բարբառներու գանձերուն բեկորները:

Ահաւասիկ այս կերպով կրնայ ըմբռնուիլ գաւառացի հայուհին մեծ գերը՝ հայ լեզուի զարգացման մեծ գործին մէջ, ուր գաւառը, իր ինքնատիպ լեզուական գանձերը հարկ է որ զնէ: Գրասէրներ, գոնէ այս պատճառով պէտք է չմոռնան գաւառացի հայուհին: Այն հայուհիները, որոնք կ'ուզէին արձամարձոտ վերաբերում մը ցոյց տալ գաւառական տարազներու մէջ պլլուած, ամչկոտ, քաղաքակրթութեան և աշխարհիկ կեանքի պայմաններէն անգիտակ գաւառացի հայուհիին, թող պահ մը մոռնան իրենց արհամարհանքը և մտածեն թէ ի՞նչ սիրուն նուէր մըն է որ կը բերէ գաւառացի հայուհին իր գրականութեան՝ գաւառաբարբառներու գանձերով:

ԹԷ ԻՆՉՊԷՍ ՊԷՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ա. Ռ. Ա. Զ. Ի. Ն. Մ. Ս. Ս

ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԳ

ԶԳԱՑՄԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հեղինակ ԲՕԼ ՄԱՆԹԷԿԱՑՑԱ

Մարտարանուրեան ուսուցիչ եւ անկաւ Խաչիոյ ծերակոյցիկ

Բոլորովին կեղծիք չի կրնար համարուիլ սիրարանող էրիկ մարդու մը եւ կնոջ մը ցոյց սուած արուեստական գեղեցկացումը. բնական ու անպիմադրելի պէտք մըն է; որով մարդ սիրած անձին ցոյց տայ ինչ որ կայ լաւագոյն իր մէջ եւ ծածկէ ի՛նչ գէշ բան որ ունի: Բայց այդ բնական պէտքին համար, բազմատորձան սանդուխի մը միջոցաւ կը բարձրանան մինչեւ ամէնէն սեւաթոյր կեղծիքը, որ պղնձը սակիի, ապակին աղամանդի, հրեշտակը սատանայի կը փոխակերպէ:

Շատ քիչեր միայն կրնան պայծառ տեսնել, երբ աչքերնուն վրայ ունին սիրոյ ակնոցը. պարապ տեղը չէ որ, ամենահին ստեղծներէ սկսեալ, սէրը ներկայացուցած են աչքերը դոյ:

Սիրահարը այնքան կոյր է որ գոյները իրարու հետ կը շփոթէ, այնքան մտացնոր է սր առաքինութիւններ կը տեսնէ հոն ուր մոլութիւններ միայն գոյութիւն ունին: Այսպէս՝ տկարութիւնը համակրելի կը գտնէ, կեղծիքը՝ հաճելի, խարէութիւնը՝ ուրախալի:

Ամէնէն սուր միտք ունեցող մարդկային սիրտը ամէնէն աւելի խորապէս ճանչցողն անգամ չի կրնար գերծ մնալ այդ հրապուրանքներէն, որոնց շնորհիւ սիրուած անձը գաշտանկարի մը պէս կ'երեւայ վարդագոյն գաւաթի մը մէջէն դիտուած:

Նկարագիրներու ներդաշնակութեան պակասը ամէնէն մեծ եւ ամէնէն յաճախազէպ վտանգն է որ կը ծանրանայ ամուսնութեան վրայ. կրնայ այն աստիճանին հասնիլ որ այր եւ կին սրարտաւորութիւն բաժնուելու, եւ հոն՝ ուր թոյլատրուած է ամուսնայուծում կատարելու: Պաշտօնական եւ օրինական բանաձեւ մը «բնաւորութեան անյարմարութիւն» կը կոչէ այդ սոսկալի պատահարը:

Ի՞նչ կը նշանակէ այդ անարկու խօսքը : Ո՞վ է այն հրէշը որ կրնայ լուծել սիրոյ միացուցածը , տանջանքի փոխակերպել հեշտութիւնը , մաղձի վերածել մեղքը , դժոխք դարձնել դրախտը : — Երբ սկսիմ գրել «Մարդկային նկարագիրներ» անուն գիրքս , որուն վրայ տարիներէ ի վեր կը խորհիմ և զոր կը պատրաստեմ , թերեւս այն ատեն կարենամ աւելի պայծառօրէն լուսաբանել անհատներու և ազգերու հոգեբանութեան այդ մթին կէտը : Այսօր կը բաւականանամ իր խոշոր գիծերուն մէջ պարզելու խնդիրը , ամուսնական երջանկութեան նպաստող կէտերը միայն նկատի առնելով :

Բայց անմիջական կերպով հաստատենք սա անաւելի իրողութիւնը թէ այրերուն և կիներուն միջև ծագած անհամաձայնութիւններէն և ո՛չ մէկը այնքան ճնշիչ ազդեցութիւն ունի՝ որքան նկարագիրներու անհաշտութիւնը :

Երջանիկ կրնան ըլլալ հարուստ մարդ մը և աղքատ կին մը , աղքատ մարդ մը և հարուստ կին մը , ծերուկ մը և մանկամարդ կին մը , տարբեր իմացականութեան և զարգացումի տէր ամուլ մը . թէև հազուադէպ , բայց ստուգուած օրինակներ կան թէ ամուսնական այդ բազմաձայնութեան մէջ ներդաշնակութիւն կը տիրէ , իսկ երբ նկարագիրները ճոճն են և իրարու բաղխին , այն ատեն ա՛լ ամէն յոյս կտրեցէք ամուսնական աշխարհէն :

Յուսահատութիւնը սովորական վիճակ մը պիտի ըլլայ ձեր ամուսնական կեանքին :

Բնաւորութեան անյարմարութիւնը չի նշանակեր ճաշակի , համակրութեան և ըղձանքներու տարբերութիւն , որովհետև այլազանութիւնը անհրաժեշտ է կատարեալ ներդաշնակութեան . այդ եւ կին (հաղար անգամ ապացուցած ենք) ա՛յնքան աւելի կը սիրեն զիրար , ո՛րքան առաջինը իսկապէս էրիկ մարդ է և վերջինն ալ՝ իսկապէս կին : Ատիկա կը նշանակէ թէ իրարու չեն նմանիր :

Բնաւորութեան անյարմարութիւնը , գոհնիկ լեզուով , կը նմանի եզան մը ու նոյնզի մէկտեղ լծուելուն , եղջերուի մը եւ կրեայի միասին յառաջանալու պարտաւորութեան , սագի մը եւ ծիծեռնակի մը մէկտեղ թռչելու դատապարտութեան՝ միեւնոյն թելին կապուած : Սակայն ճշմարտութեան դէմ կը հետտեն այս անհեթեթ օրինակները , որոնք հեռուանց կը յիշեցնեն էրիկ մարդուն և կնոջ հոգեկան անհամաձայնութիւնը : Եղջերուի և կրեայի , նոյնզի և եզան , ծիծեռնակի ու սագի այդ հրէշային լծաւորումը տեղափոխութեան խնդիր մըն է պարզապէս , մինչ էրիկ մարդուն և կնոջ դնացքը կեանքի շրջանին մէջ՝ կսխտում ունի ո՛չ միայն

արագութենէն, այլև շրջապատող իրերէն և կտրուած հեռաւորութենէն ու այն ամէն բաներէն, որոնք կարող են կերպարանափոխ դարձնելու զգայութիւնները, զգացումները, մտածումները: Միասին ապրելու դատապարտուած էրկան մը և կնոջ տուայտանքները նկարագրելու համար չէ կարելի աւելի ճշգրիտ բաղդատութեան եզր մը գտնել քան թէ թուշունի մը կեանքը՝ որ ստիպուած է ձուկի մը հետ կենակցելու. սակայն այս բաղդատութիւնն ալ այնքան ճիշտ չէ, քանի որ կա՛մ ձուկը և կամ թռչունը կը մեռնի քիչ ատենէն, մինչ այրն ու կինը ընդհակառակը կ'ապրին, կեանքի նողկանքները, վշտերը և գարշանքը զգալու համար միայն:

Թիապարտներու կը նմանին, զորս միեւնոյն շղթային կը կապենք, առանց շօշափելու իրենց համակիր վերաբերումը իրարու հանդէպ. բայց դէթ թիապարտները ոճրի հոգեկան յարակցութիւնով կապուած են իրարու, յաճախ մոլութեամբ ալ իրարու միացած ըլլալով, ինչ որ մերձեցում մը առաջ կը բերէ անոնց միջեւ:

Ամուսնութեան մէջ, սակայն, շղթան մէկ հատ չէ: Հարիւրաւորներ հազարաւորներ կան, ամէնքն ալ անտեսանելի, բայց իբր կապ կը կաշկանդեն երկու կեանքեր, կը դատապարտեն միեւնոյն տուայտանքը քաշելու, որ կը կրկնապատկուի իւրաքանչիւրին տառապանքովը:

Հոս սրտերու շղթան է, հոն ճաշակներու շղթան, ասդին համակրութեանց շղթան, անդին հակակրութեան, սովորութեանց, տենչանքներու, ամօթխածութեանց. ու այս ամէն շղթաներուն մէջ կը գալարուին արհամարհանքներու, քինախնդրութեանց, անէծքներու, վրէժխնդրութեանց օղակները:

Իւրաքանչիւր շարժումի, շղթային պատճառած ցաւը կը փոխանցուի ընկերոջ, որ իրենին վրայ աւելցած, կը շեշտէ անգութ վրէժխնդրութիւնը: Իւրաքանչիւր մորմոք՝ արձագանք մը ունի, եւ իւրաքանչիւր արձագանք կը հարիւրապատկի, այնպէս որ ամբողջ կեանքը վէրք մը կը դառնայ, կարծես բոլոր ջիղերը պըրկախտի ենթակայ եղած ըլլային, մարմինն իւրաքանչիւր անդամը եւ հոգիի ամէն մէկ ծալքը գալարուէր կատաղութեան թափի մը ու ակռաներու կրճտումի մը մէջ:

Խոշոր վէրք մը սպիանալու վրայ, ընկերոջ մէկ յեղակարծ շարժումը կուգայ կեղեւը հանել և վէրքը բանալ. տառապանքի այդ կեանքին մէջ չկայ անգամ մը որ չցաւի և չկայ զգացում մը որ չվիրաւորուի:

Ահա ինչո՛ւ համար բնաւորութեան անյարմարութիւնը, չատ

մը օրէնսգիրներու կողմէ, իրաւամբ նկատուած է բուարար պատ-
ճառ մը ամուսնալուծման: Այնպէս է և պարտի ըլլալ: Կա՞յ աւելի
զօրաւոր պատճառ մը յան անկարողութիւնը և գէշ վարմունքը:

* * *

Զգացումներու այդ խժաճայնութիւնը այլազան ու շատ փո-
փոխական ձևեր կ'առնէ: Բայց միշտ սա բանաձևին կրնայ վե-
րածուիլ:

Ինչ որ հաճոյ կը թուի ինծի՝ անհաճոյ կը թուի քեզի. ինչ
որ կ'երջանկացնէ քեզ՝ կը սառապեցնէ զիս:

* * *

Կինը սպիտակ կըլաքիս մըն է որ կը նախընտրէ սպաննուիլ
քան թէ տղամաթաթաւ ու ձիւնապատ լիճի մը վրայէն անցնիլ:

Այրը, ընդհակառակը, շիմբանդէ մըն է որ կը սիրէ աղտեղու-
թիւնը եւ կ'ուզէ անոր մէջ թաւալիլ. մարմնոյն ու հոգիին վրայ
չկայ մաս մը որ չսիրէ տիղմը: Ատանկ ամուսիններ ի՞նչպէս կրնան
միասին ապրիլ:

* * *

Այրը լաւատես է՝ լիբը ըլլալու աստիճան, ետսէր՝ ինքզինքը
պաշտելու չափ, իր վերջին բառն է. «Ինչ ետքը ինչ կ'ուզէ թող
ըլլայ»:

Կինը յոռետես է՝ շատ բարձր ըլլալուն համար խռէլը, որուն
չէ կարող հասնիլ մարդկային ու եւ է ձիւքը: Ան չի կրնար ապրիլ
վայրկեան մը, առանց սիրելու, առանց մտածում մը նուիրելու և
առանց զոհողութիւն մը ընելու մէկուն օգտին համար:

Ուրեմն ի՞նչպէս կրնան միասին ապրիլ:

* * *

Այրը չէ զգացած բնու գերբնականին պէտքը, և չի հաւա-
տար ո՛չ Աստուծոյ, ո՛չ հոգիի գոյութեան:

Կինը միսթիքան ծնած է, և մայրական դաստիարակութիւնը
կրօնասէր ու սնապաշտ դարձուցած է զինքը: Նոյն իսկ ճգնաու-
րութեան բուռն ձգտում մը ունի:

Ի՞նչպէս կ'ըլլայ որ այդ տեսակ բնաւորութիւն ունեցող ա-
մուսիններ կարենան իրարու հետ երջանիկ ապրիլ:

* * *

Այրը անկեղծ է ու գիւրահագորդ, անխոհեմ ըլլալու աստի-
ճան, անզուսպ՝ բարձրանալու աստիճան: Մտքէն անցածը բրտօրէն
կ'ըսէ բարձրաձայն, կ'երգնու, կը հայհոյէ և ժամ մը յետոյ կը
ցաւի բարկացած ըլլալուն համար:

Կինը ինքնամիտի էակ մը, երկչոտ, կասկածոտ, իր զգացածին

մէկ տասներորդը միայն կը յայտնէ և զիւրազեղ բնաւորութիւն մը
չունի: Միմօզայի մը պէս փափուկ, ինք իր վրայ կ'ամփոփուի՝
աւազի հատիկի մը, մազի մը և փետուրի մը հետ ընդհարում ու-
նենալուն պէս: Այդպիսի կին մը ամէն բանի մէջ նախաստինք կը
տեսնէ, փափկանկատութեան պակաս մը, ամէն բանի մէջ գէշի
կասկած կ'ունենայ, եւ նոյն իսկ բարիին մէջ յոսի մտազբուծիւն-
ներ կը փնտռէ հաւատաքննիչի մը եռանդով:

Ատոնք ի՞նչպէս իրնոն երջանիկ կենակցութիւն մը ունենայ:

* * *

Այրը մարդաստեաց է՝ կա'մ ծուլութեան կամ կասկածոտու-
թեան պատճառաւ. կ'անգոսնէ մարդկային ընկերութիւնը և իսոյս
կուտայ անկէ:


Կինը կը սիրէ ազմկալից խօսակցութիւնները, շաղփազփու-
թիւնները, անամէջ խօսքերը, կատակները, թատրոնը, պարահան-
դէսը: Մնաց որ, մեղք գործելու առիթը չի փնտռեր այդ ամէնուն
մէջ, այլ կը սիրէ ազմկալից կեանքը և իրեն հաճոյ կը թուի
այն ամէն բաները որոնք կը մոռցնեն մտածումները:

Եւ սակաւին կը փափաքիք որ այդ երկու էակները օրհնեն
ամուսնութիւնը:

(Շարունակելի)

ՄԱԹԻՏ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

ՆԱՄԱԿ ՀՕՐԵՂԲՕՐԱՂԶԿԱՆՍ



ՕՐ. ԵՐՄԱ. ԽՈՒՆԿԻ

Կ. Պօլիս, 21 Յունիս 1906

Սիրեչիւ Իրւնա,

Ալ կը լրանային դպրոցի անմեղունակ կեանքի օրերը. քիչ
ատենէն պիտի թողէինք այն սուրբ յարկը՝ ուր անցան մեր ման-
կական խօլ ու դուարթ ժամերը. շրջանաւարտի քննութեանց օրերը
հասած ըլլալով՝ աշխատութիւնները կրկնապատկուած էին, ու յոգ-
նութիւնները շատցած, որուն համար միջոց չունէի բաժանման
վրայ խորհելու. կարծ դիշերուան մեծ մասը անքուն կ'անցունէի,
զիմագրաւելով մէկ կողմէն ամառուան տաք օդերուն հեղձուցիչ
ձնշումին, ու միւս կողմէ քունի մեղկացուցիչ ու անուշ թմրու-
թեան. սակայն երբեմն այսքան զօրաւոր կ'ըլլար քունի ազդե-
ցութիւնը որ, շատ անգամ մէկ ձեռքս թուղթ ու գրիչ, միւս
ձեռքս մեղկօրէէն տարածած գրքի մը էջերուն վրայ, յոգնած ու

Թմրած քունի մէջ կ'ընկղմէի սկամայ, մինեւ որ կամ խուովայոյզ երազ մը, կամ մատիտին ու գրքին ազդովալի անկման թնդիւնը զար սթափեցնէր զիս, ու վերսկսէի աշխատութեան. այսպէս շարունակաբար 1-2 ամիս: Սակայն, սիրելիս, ուսանողութեան այս չարքաշ կեանքը, իր անտանելիութեան մէջ ունի այնքան անուշ, այնքան քաղցրազգեցիկ ու հեշտալի բան մը՝ որ զքեզ կամայ սկամայ կը կապէ ու կը շղթայէ իրեն, այդ չարաչար աշխատութիւններուն՝ զորս թողուլ ու դատարիք բլլալ անկարելի կը դառնայ:

Աշխատութիւնս ապարդիւն մնացած չէր, որով յաջողութիւնս սրակուած էր շրջանաւարտի վկայականով, անտարակոյս ուրախութիւնս մեծ էր, բաղձանքներուս իրականութեան առջեւ գտնելով ինքզինքս: Վկայականս, այդ թուղթին կտորը, որուն կը ձգտին բոլոր զպրոցականներուն նպատակը, ձեռքէ ձեռք կը պտտէր, բոլոր ազգականներս ու բարեկամներս հնորհաւորելու կուգային, որպէս թէ մեծ բան մը եղած ըլլայի, ինչպէս կը զգայի այն ատեն:

Սակայն այդ հրճուանքս ու խինդս վաղանցիկ եղաւ, երբ այլեւս սկսայ մտածել թէ այն սեմէն ներս, ուր այնչափ դարուններ ողջուած էի, ուր կազմուած էր ֆիզիքական ոյժս, ու բարոյական նկարագիրս, ուր բարձրացած էր մտքիս մտկարդակը, ուր հոգիս թռիչներ առած էր զէպի բարին, զէպի ազնիւն ու զէպի լաւն, իրաւունք չունէի մտնելու այնպէս՝ ինչպէս որ կը մտնէի ասկէ մէկ քանի ամիս առաջ. զպրոցական ընկերակիցներ զիրար չպիտի ողջունէինք ալ, վարժարանին մէջ, ուր ձանչցանք. զիրար և ուր սիրեցինք մէկզմէկ իրեւ քոյր:

Սակայն իրմաս, պարտինք կուրորէն հնազանդիլ, ու վերջակէտը դնել հոն՝ ուր ձգեցին մեր ուսուցիչները ուսանողութեան անձուկ շրջանակին մէջ. ո՛չ, պէտք էր միջոց մը խորհիլ, յառաջ տանելու մեր սկսած գործը, փոփոխութիւն մտցընել կեանքի միօրինակ ընթացքին մէջ, մտքին ու խորհուրդին շառաւիղները պէտք էր կեդրոնացնել գիտութեան կամ գեղարուեստի ու է ընտրուած ճիւղի մը վրայ, բարձրացնելու համար մտքի մտկարդակը, հոգեկանն ու զգացական ուրախներուն մէջ ազնիւին ու փափուկին լուսատու ճառագայթները ներմուծել, վերջապէս, ամբողջ ֆիզիքական ու բարոյական էութիւնդ գերին ընել Գեղեցիկին, Ազնուագոյնին և մանաւանդ կատարելագոյնին:

Ճիւղ մը ընտրել, ըսի, հոս էր որ կնճառաութիւններ բազմապիսի խոչնդոտներ կուգային կանգնել զիմացս. յարմարագոյնը ընտրել, այս էր խնդրոյն էական մասը. գիտութեան հետեւիլ, թէ գեղարուեստի. գաղափարակից ընկերուհիներէս մին, Օր. Շուշա-

նիկ, երկու դեռատիթիթ դլուխներ միայած, միշտ նախապատու-
թիւն կուտայինք գիտութեան: Բժշկուհի ըլլալ Օ՛հ... այս
էր մեր մեծագոյն բաղձանքը, թէպէտ անիրանալի բաղձանք
մը, քանի որ նիւթական անբաւականութիւնը իր սաղայելա-
կան դերը կը խաղար, մեր իղձերը մեր ներսը մարելու հա-
մար. ստիպոյն խնդի պէս կը փափաքէինք, մեր խորհուրդներուն
առաջին ու զլխաւոր առարկան, մեր խօսակցութիւններուն նիւ-
թը բժշկուհի ըլլալն էր. եթէ ծառերն ալ ասուն ըլլային,
գարոջին պարտէզին լալկան տ. սիները կենդանի վկայներ պիտի
ըլլային մեր ըզձանքներուն:

Ի՛նչ որ ալ ըլլար, գարոյէն պէտք չէր հեռանալ, միոյն կամ
մըռսին իրականութիւնը սեանելու համար ու չը բաժնելու համար
իրարմէ, երկու մեծախոհ գլուխները, որոնք շատ լաւ գիտէին
զիրար հասկնալ ու զիրար մտիթարել հակառակ պարագային:

Հօրեղբորաղջիկ
ԵԻՏՈՒՔՍԻ ԽՈՒՆԿԵԱՆ

ՅՈՒՔԵՐ

ՕՐԻՈՐԴ Ս. Ե. ԻԶ

Ու կը ցնծան ծափերը գոռ ծովակին,
Աշապասրե խիճերու մօտ շողակնի,
Ու խարշափը աշիֆներուն ոսկեծղի
Վանգիւններու մէջ արծաթե, կը մարին . . . :

ժապաւեկներ փրփուրներու ձիւնաքոյր,
Ու զանակներ շափաղայի, շագուարք,
Ամպի ծուկն մը գերդ քաւիչ, քի՛չ-սընգոյր.
Կ'հայշիանան կապոյսիկն մէջ շուսագարդ:

Կարապներու ծրփանկն անդոյր կաթնածիր,
Խաժ մըշուշի վերտերու մէջ վարդ-կարմիր,
Կը փայփայուին հաւքոյրովը սիւզերուն:

Հոգիս քոչուն մը վանդակուած վայրենի,
Կ'ուզե քոչիչ, քեւածիլ հո՛ն, հոշակի . . . :
Այդ դիւրական հեշտանկն ըմպել թրթրոտուն:

Սամսոն

ՀԵՐՄԻՆԷ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ

Պարահանդեսի հագուստները պահեց. — Պէտք է զանոնք պատել վաղեկայի թերթերով և կամ կապուտերանդ մուշկինով, առանց տեղ մը բաց ձգելու. այսպէս կը պահուին նաև պսակի ըզզեսաները: Եթէ կարելի ըլլայ, անոնց տանթէլներն ու շղարշները պէտք է պատել արծաթաղօծ թուղթով (papier d'argent):

Թաղիէ գլխարկները պահեց. — Նախ պէտք է աղէկ մը խողանակել փափուկեամբ անոնց վրայի զարդերը, և ապա պոտոսպարել խնամով. թաղիքը կը խողանակուի ամօնեաքի մէջ թաթխուած ձարէ վրձինով մը: Այս գործողութենէն վերջ պէտք է զայն պատել սպիտակ և նուրբ թուղթով մը, որ քարիէ ՏՐ ԱՐԱ կը կոչուի:

Փետուրները պահեց. — Գլխարկի տուփերու մէջ կը պահուին փետուրները քափուրէ (քեաֆիրի) անկողինի մը վրայ հանգչելով, որուն հօտը կ'արդիւնէ յեցերուն մօտենալ փետուրին: Յանձնարարելի են նաև ծխախոտի խոշոր անգործածելի տուփեր, որոնց մէջ ի հարկին վիզի պղտիկ մուշտակներ ալ կրնան պահուիլ:

Արանց սեւ հագուստները, ինչպէս երեկոյթներու առթիւ և յն. կրելիք հողուստները երբեք չեն ծածկուիր: Անոնք կախուած կը մնան հանդերձադո՞ գործաններու մէջ, ուր զանոնք պէտք է յաճախ խողանակել:

ԳՐԻՍՏԻՆԷ ՄԵԼԻՔԵԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՆԵՐ

ՎԻՆԵՆԱԿԱՆ ՄԻԻԹԱՎԵԱՆՅ վարժարանին ամառը չի հանդէսը տեղի ունեցաւ նախընթաց Հինգշաբթի, հաստատութեան ընդարձակ պարտէզին մէջ, ի Բանկալթի, երկսեռ բազմութեան մը ներկայութեանը և հանդիսադրութեամբ Հայ-Հռոմէականաց Կ. Պատրիարք Տ. Սաղպաղեան Սրբազանի: Հանդէսը բացուեցաւ Համիտիէ քայլերգով, զոր ներկայք ուկնդրեցին յոսնկայս: Որի յայտադրի մը համաձայն, տեղի ունեցան յետոյ յաջորդաբար արտասանութիւններ թուրքերէն, Հայերէն, Գերմաներէն, Գաղղիերէն և Անգլիերէն, որոնք կ'ընդօրինէին զպրոցական երգերով, արամախօսութիւններով և մեհախօսութիւններով: Վարժարանին տեղեկագիրը կարգաց Հ. Գէորգ վարդապետ Փանչիկեան, հաստատութեան արդի վարիչը, ուրկէ յայտնուեցաւ թէ

այս կրթական հաստատութիւնը 189 աշակերտներ ունեցած է թէ՛ Հայ թէ՛ օտարազգի, վերջացող տարւոյն մէջ, թէ աւելի մղում կը տրուի Գերմաներէն լեզուի, որուն կարեւորութիւնը մեծ է արդարեւ առեւտրական հրապարակին վրայ: Տեղեկագրէն վերջ, վկայագիրներ և մրցանակներ բաժնուեցան աշակերտներուն: Հրաւիրեալ եկեղեցականներն ու աշխարհականները պատուասիրուեցան յետոյ գարեջուրով վարժարանին հիւրասրահին մէջ:

ԲԵՐՅ ԱՆԱՐԱՏ Յղութեան Օրիորդաց վարժարանին ալ ամովերջի հանգէտը տեղի ունեցաւ նախընթաց Ուրբաթ, Վիեննական Մխիթարեանց վանատան պարտէզին մէջ, ի Բանկալթի, ստուար բազմութեան մը ներկայութեան: Համիտի քայլերգէն վերջ, զոր ներկայք ունեցրեցին յոտնկայս, Թուրքերէն, Հայերէն, Գերմաներէն, Փաղղիերէն և Անգլերէն արաստանութիւններ ըրին աշակերտուհիք, ընդմիջուած դպրոցական երգերով և արամախօսութիւններով: Տեղեկագրէն յայտնուեցաւ թէ այս վարժարանը որ չորս տարուան կրթական հաստատութիւն մըն է, վերջին տարւոյն մէջ ունեցած է 63 աշակերտուհի, թէ՛ Հայ թէ՛ օտարազգի:

ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՅ վարժարանին ալ ամովերջի հանգէտը տեղի ունեցաւ Կիրակի օր հաստատութեան պարտէզին մէջ, ի Գատըգիւղ, նմանօրինակ յայտադրով:

“ԳԱՐՇԱՀՈՏ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՒՆԸ,”

(ԱՆՍՈՎՈՐ ԲԱՐՔԵՐ)

—→→→000←←←—

Յորմէհեաէ կը տառապէր ժ. Լինիլ ցաւագին հիւանդութիւնէ մը, որուն որոշութեան վրայ բժիշկներն անգամ համամիտ չէին իրարու, մէկ անգամ միայն այցելած էի իրեն, և այդ սրտայօշոտ տեսարանը, գինքը այլայլմէ ընկուս, ա՛լ համարձակութիւնը չէր տուած ինձի զայն վերաբին տեսնելու, ինչու որ կին մըն էի, և Լինիլ մը գոյութիւնը զինքը անհանգստութեան ա՛ռելի մղձաւանջներու կը մղէր:

Խնդճ դեռատի երխասարգը, ո՛րքան կը մեղքնայի: Սակայն, բարեբախտաբար, իր ապաքինումին լուրը օր ըստ օրէ ստուգութեան կը յանգէր, և այս բանը ուրախութիւն կը պատճառէր բոլոր իր բարեկամներուն: Գո՞նովեամբ կը գիտուէին հասարակաց պարտէզի մէջ իր ձեմնչները՝ հիւանդապահին ընկերակցութեամբ միշտ:

Անցեալ օր Թախիլի պարտէզը իրեն հանդիպեցանք, առաջին անգամ: Բարի և գուրգուրացող տղու իր զինագիծերը ոչինչ չէին խառնար նոպաներու, գրգուռներու մասին, զորս կը պատմէին իր հիւանդութեան միջոցին ականատեսները և որոնց անգամ մըն ալ ես ներկայ եղած էի: Երբ մեր աթոռները իրենց սեղերը գրաւեցին՝ խօսակցութեան մը ծայրը պիտի բացուէր. բոլոր նախզուշութեանս, փափկանկատութեանս ճիգը բրած էի, ինչպէս իմ շուրջիններս, բան մը չգիշերու՝ որ կարենար իրեն մտքին մէջ խայծ մը ԸԼԼալ իր գրգուռներուն:

Եւ սակայն գաղափարներու լծորդութիւն մը զինքը յաճախ կը դարձնէր իր անցեալէն, և հակառակ ճիգերու, միշտ կը նախընտրէր անդրադառնալ իր մղձաւանջներուն, ա՛յնքան ուժով, այնքան ուժով՝ որ ա՛լ ստիպուած տեղի տուեր էինք իրեն: Ապաքինութիւն. է՛հ, թերեւս պղտիկ մը. բայց ցաւին շտըրթը չէր կրցած անհետանալ բնա՛ւ:

Բորբոքուն ակնակապիչները յայտնի սեղմումներ կը կրէին կողմնակի և արագ. կը թուէր թէ, իր կանանչաթուխ աչքերուն ուժգին թարթումներէն, պայքար մը սկսած էր նորէն իր մէջ. անվերջանալի պայքարը իր հիտանդ գաղափարներուն շփոթ հանգուցումին: Իր մտատիպարը կը հալածէր:

«Անիկա... վա՛տ և ցածուգի ջատուկը, իր վիթխարի մարմնով, և իւղաբոյր ամբողջութեամբ, դարչելի լանջքերով և փողոցային վաւաչտութեամբ, գեռատի աղջկան մը պէս սոնք ու ծեքծեքուն, իր բիրտ, կեղտոտ ու զաղբաստեօլ կերպարանքով, պարչանո՛տ, ո՛հ... , գարչանոտ իր ներկայութիւնը կը ներդգամ, հոս, իմ մէջս, ներսս, չէ՛ք հասկնար: Բայց պատշաճութիւնը կը յարգեմ, թէպէտ չկրնալ ըսելուս համար ձեզի բոլոր այն բաները զորս ինծի ուղեց առթել, և որոնց մէջ իմ վարպետս չեղաւ սակայն, չափազանց կը տոգունի՛մ, կ'ուզեմ խեղդել զայն, ոչնչացընել, անբարոյ, անխիղճ արարածը, որ զիս, տարիքս և աւիւնս կը հետապնդէ, որ կ'ուղէ օգտուիլ իմ ֆիզիքական կարողութիւններէս և ուժերէս չարաչար, ա՛հ, իր ներկայութիւնը կը զգամ նորէն, որ զիս կը վազանացնէ, ո՛րչափ փափաք կը զգամ հերձատամներովս ուժգին ուժգին բզկտելու իր կախուղ՝ ու կախ միսերը, որոնք փոթ փոթ եղած՝ չորցած ուղտափուշերու կամ շատ շատ դժնիկներու նեխած արմատներուն կը նժանին:

«Պէտք է արմատախիլ ընել զանոնք, առ յաւէտ, առ յաւէտ... Աստուծոյ սիրոյն վրայ... կերպնում որ... իր երկար ու երակայից մասները կրնամ խածնել առաջին զինքը բռնելուս, և հոս, իմ ջղուտ և հուժկու երկու բաղուկներովս, ի՛նչպէս պիտի յարձակիմ իր վրայ, դուցէ վազրի մը յատուկ կերպերով, այո՛, եւ ուժաւ:

սարսուռ զինքը հողերուն քսկուակ, իր փճացու Լովը մարեյու հա-
մար իր անդուսպ, բոցանուտ փափաքները, որոնք իմ երկառասարդ
հրապոյրներուս կը ձգտին. կ'երգնում որ կրնամ իր թոյլ ու դէր
խոչորութիւնը հոս ձեր առջև ոչնչայնել, և այն ատեն, այն ատեն
հանգիստը պիտի ծնի իմ ներսիդիս, պիտի ապրիմ, սրտիս
խաղաղութեան և սրբութեան համար, փոխան այդ ազտաս,
թունահամ էակին ներկայութեամբ կծկուելու, և զխա՛ք որ իմ
ցաւս ինքն իսկ է:»

Ձգացումը ջղացունց կ'ընէր զինքը զլիսէն, մինչև ասրերուն
բարակ ծայրերը, և հաղագին մէջ խանչող դաս ձայն մը վարագա-
ցած խոճկորի մը երևայթը կուտար իրեն. զգալի սովորունութիւն
մը, դալուկի պիտի տանէր զանիկա, իր յորդանոս ձերմակ փրփուր-
ներուն մէջ, որոնք բերնին երկու երկարած ձեղքուածքներէն կը
հոսէին:

Աստուծոյ համար, ինդրեցինք իր հիւանդսպանէն, որ տանի
զանիկա իր ապաստանարանին մէջ:

Աստուկ քան ոչ երբեք ցաւած էի իր վրայ, տեսնելով զինքը
այսպէս, երկրորդ անգամ իր ցաւերու կրկնումներուն մէջ, իր նո-
սրաներուն՝ որոնք ա'յնքան սրգարացի ալ էին:

Եւ եթէ ժ. Լինի բնապէս հիւանդ ըլլալուն համար երեւոյթ-
ները կը չափազանցէր, իրերը նոյնն էին սակայն. և իր տեղը որ
և է անհատ, որուն բովանդակ կազմութեանը մէջ ջիզ մը մտած
չըլար, նորէն պիտի տեսնուորուէր այն յոսի, վտանգաւոր սոգա-
ւորութիւններէն, որ այդ ակնարկուած ձեր կլինը կը թողու,
պաշտպանեալ անուան տակ որդեգրած որ և է դեռահաս սղու-
մը վրայ:

ՀԱՅԿԱՆՈՅԷ ՄԱՌՔ

ՄԵԿՆՈՒՄ. — Ազն. Տիկին Գրիգոր Խան Շամասնձեան ասջի
որ Եւրոպայի ջերմո կները մեկնեցաւ Արեւելեան ձեղընթացով:



Յաջորդ թիւով

ՕՐ. ՏԻՐՈՒՀԻ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ

Ե Ի

ՁԵՌԱԳՈՐԾԻ ՊԱՏԿԵՐ ՄԸ

ԻՆՉՊԷՍ ԵԱԵԻ

ՕՐ. ՆՔՆՔՆ



ՈՒՒՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ՄԸ

Մազիկներու ամիսին, գեղածիծաղ Մայիսի մէջ էինք: Բնութեան հաղարուժէկ նկարագրերն տեսարանները, սիրազեղ ու հեայիչ, զուարթ ելեւէջներ կուտան մարդկային սրտին, որ պահ մը այս իրականութեան վայելքով գինովցած՝ անմահ ըլլալու տենջը կը զգայ:

Կեանքը կ'ուայ առէն տեղ խինդի ու ոգեւորութեան անդուտ շարժումներ ստեղծելով: Փաղաքին ընակիչները տաք ու անմահ քուր օդի մը հեղձուցիչ հոտանքներէն թմբած ու յոգնարեկ՝ անհամեստ կերպով դուրս, քաղաքէն դուրս կը նետուին, ընտելանը մօտէն դիտելու եւ լայն ու մեծ շունչ մը աննելու համար: Եւ ո՞վ պիտի ուզէր առաւօտեան վճիռ ու անրիծ երկնքի մը կապոյտ չղարչներուն մէջ պարզուած հիանալի գրուազները աչքի անյոյզ պիշպիշումով մը դիտելէ յետոյ՝ սենեակի մը չորս պատերուն մէջ փակուիլ մնալ: Բնազգարար տունէն դուրս, բնութեան գիրկը կը դիմենք:

Դպրոցէն, ուսուցչունհիութեան յոգնեցուցիչ կեանքէն հեռու, անհունապէս երջանիկ միւս ընկերակիցներէս, որոնք առարւընէ մինչեւ իրիկուն, գործի անօրինակ ծանրութեան մը տակ, դասարաններու ապակեանուած օդը ծծելու դատապարտուած են, կը խորհիմ թէ պոտոյաներով քանի մը տարիէ ի վեր վարած արտաշուք կեանքի ի՞նչ փոխարէն զուարթ տարի մը պիտի անցընեմ, բայց այնպէս չեզաւ: Ընտանեկան եւ առանին զործերու փարած՝ քիչ անգամ աչք կը բանայի իրականացած տեսնելու համար իղձերս, ու սյգ քիչն ալ դո՛ւ կ'ընէր զիս սակայն: Սակաւաթիւ պոտոյաներս սակայն աննշան կերպով չէին անցներ, ու անոնց թողած անուշ ապաւորութիւնները իմ վրաս անջնջելի կը մնային: Վերջերս մանաւանդ երկուշարթի առաւօտ մը (Մ. Եզիայի պահքի երկուշարթին) մօրս, մեծմօրս, մօրաքոյրերուս եւ զանազան մտերիմներու հետ ըրած մէկ պոտոյս շատ գեղեցիկ եղաւ ինձի համար:

Ու խաի պիտի երթայինք: Առաւօտուն շատ կանուխ անհրաժեշտ պատրաստութիւններէ յետոյ քաղաքէն դուրս ելանք, արեւը ծագած էր ու բնութիւնը սիրուն սրտազրաւ տեսարաններ կը պարզէր: Մեզմէ առաջ շատ խումբեր արդէն եկած տեղաւորուած էին անտառներուն թանձր ու լայնածառայ շուքերուն մէջ: Մենք ալ խումբով, անոնց չարքը գմբախտ կանանչներուն վրայ նստեցանք երջանիկ մարդու մը զո՛նոնակութիւնը զգալով: Մեզմ հով մը մերթ ընդ մերթ նստելի փափկութեանի ու գոլար գլուանք:

ներով կը շոյէր մեր դէմքերը, բարի դպրաստ մտղթեով կարծես իր քաղքցի հիւրերուն :

Բազմութիւնը հետզհետէ կը ստուարանար, և եկողը կ'ուզուէր դէպի լճակ մը, որուն ջուրը ղեղ ըլլալ կը խոտտանայ իրեն գացողներուն :

Հետաքրքրութիւնս չթողուց որ աւելի սպասեմ, ուք ելայ և գացի միանայ ուխտաւոր խումբին, ուր պարզուկ կեանք մը ապրող միամիտ սրտեր կը բաբախէին գաւառացիի ջերմին հաւաստով աւելցուն :

Հիացումով կը լսէի որ նոյն իսկ տարիներով մարմնի ազոտ տառապողներ խաղառ բժշկուած են իրենց ցաւերէն այս ջուրին մէջ լողնալով : Մենք ալ մտա էինք համբաւաւոր բուժողին ու ժողովրդական այդ միամիտ հոգիներէն բղխող սամիկ հաւատքով պահ մը մեր սրտերն ալ պարուրուեցան և բաղձացինք պուտ մը ջրով մեր դէմքերն ալ խրջել :

Արեւը բաւական բարձրացած էր, եկողներուն ու դացողներուն թիւը անհաշիւ : Մենք մեր ուխտը կատարած էինք, ուստի շուքին տակ, դաւարազեղ գեանի մը վրայ նստեցանք, ուր շատ խումբեր կանացի սիրուն շրջանակներ ձևացուցած էին. շրջանակներ, որոնց մէջտեղը կը փայլէին ազուոր ու գունաւոր շիշերը պատուական օդիով լեցուն, փոքրիկ տուփերուն հետ, որոնց աւնուշահամ փոշիները մերթ ընդ մերթ անուշի դդալով մը կ'ընդմիջէին օդին պծլիկ արծաթ գաւաթները :

Տեսնելով էր կանացի այս երջանիկ ու զուարթ խումբերը, որքան զարմանալի են ու հետաքրքրական : Օդիէն փոքր ինչ տաքցած գլուխներ ինչ զուարճալի կատակներով կը համեմեն խօսակցութիւնը կենդանի հրատոյց մը տալով անոր : Ասանկ ժամանցներ մարդ երջանիկ ըլլալու գիտակցութեամբ անկեղծ հպարտութիւն մը կը յայտարարէ :

Խինդ ու ոգեւորութիւն կը տիրէր ամէն կողմ և ուրախութիւնը անուշ ու անխառն փպիտով մը կ'օծէր ամէն դէմքերը : Տեսարանները բազմատեսակ էին : Հոս պզտիկ սիրուն աղջիկներ, կեանքին ամուշահոտ ծաղիկները, չուան կը ցտակէին գգուելի ճարպիկութեամբ մը. հոն պծլիկ մանկիկներ, անմեղ ու ցտակուտուն, կը խաղային կը թռէին սրտի անրիժ երանութեամբ օդին մէջ թռթուացնելով իրենց հոգիներուն վճիտ ազազակները. ու ինչ մը հեռուն միապաղաղ լճակը իր բուժումի նուիրական գործը կը կատարէր :

Այս կենդանի պատկերները կազմուեալ մը կուտային գոգցես

մարդուն, ուր պահ մը սիրան ու հողին երջանկութեան քնարը կը թւթռայնէին :

Օրը կը տարածամէր և արեւը ջինջ զէնիթէն շողերու ուկէան մը կը անդացնէր. խուճերը հեազհետէ սկսած էին մեկնիլ, մենք ալ աղուոր ճաշ մը ընելէ յետոյ կամաց կամաց ոտք ելանք և յամբընթաց դէպի տուն ուղղուեցանք երջանիկ օրուն մը անուշ յիշատակներով բեռնաւորուած :

ՊԱՅԻԱՌ ԻՍՏՏԱՆԵԱՆ

Ֆ Է Մ Ի Ն Ի Զ Մ

ԳԵՂԵՑԻԿ ՆՈՐՈՒԹԻՒՆ ՍԸ Ի Կ. ՊՕԼԻՍ

Ուրախապի երեսոյթ մըն է որ տակաւ Ֆէմինիզմը իր օգուտները կը սփռէ մարդկային ընկերութեան, քաղաքակրթուած ո՛յն երկիրներուն մէջ, ուր ընդունուած է սա քեղեցիկ սկզբունքը թէ կինն ալ պէտք է իր աշխատութեան բաժինը բերէ իր ամուսնոյն, միասին տանելու համար կեանքի սպաքարը, ցորչափ կարողութիւնը չի պակսի իրեն :

Հարուստ ընտանիքներու մէջ, իրաւ է թէ տանտիկինը կամ օրիորդը, սուսորիկի մը կեանքը կ'անցընէ և պէտք չունի բնաւ իր արդուզարգէն դուրս ու և է բանի վրայ խորհելու, ապահովուած ըլլալով իր ապրուստը, սակայն միջնակարգ ընտանիքներու համար խնդիրը կը տարբերի, և դիտենք թէ միայն այր մարդուն աշխատութիւնը չի բաւեր լիովին՝ ընտանեկան յարկի մը բոլոր անուշտութիւններն ու քաղցրութիւնները վայելելու համար, երբ պէտքերն ո՛յնքան բազմացած են ու այրը չի կրնար ամէնուն համակ, հակասակ իր թափած քրտինքներուն :

Ներուպական քաղաքներու ժողովուրդները չա՛տ լաւ ըմբռնած են այս կէտը, ուր ընտանիքի մը իւրաքանչիւր անդամները իրենց ուրոյն աշխատութիւնն ու գործը ունին, տունէն դուրս, առեւտրածկան հրատարակին վրայ : Տիկինը իր ամուսնոյն կ'օգնէ, քոյրը իր եղբոր և փոխադարձաբար, այնպէս որ ո՛չ ոք կրնայ տրտնջալ իրարու, և ամէնքն ալ իրենց աշխատութեան բաժինը կ'ունենան ընտանեկան յարկին պահպանութեան գործին մէջ : Ու այսպէս ընտանիքը համալսարանական կրթութիւն մը չունին : Միջնակարգ

գատախարակութիւնով անսո՞ միտքեր են առհասարակ, որոնք կ'աշխատին Գործարաններու, Դրամատանց, Առեւտրական ամէն կարգի հաստատութեանց մէջ, ոմանք իբրև գրագիր, ոմանք իբրև պաշտօնեայ, ոմանք իբրև վարիչ են, են . :

Իրաւ, Պօլսոյ մէջ ալ, մասնաւորաբար Բերա, կը գտնուին այս տեսակ տիկիներ ու օրիորդներ, սակայն ասոնք սահմանափակ թիւ մը ունին, որոնց մեծ մասը յարատեւութեան ողիէ զուրկ է գրեթէ, անոր համար որ աւելի՛ պէտքէն մղուած է քան սկզբունքէն, և պէտքերը կրնան հոգացուիլ, կը խորհի, ա՛յս կամ այն կերպով :

Ու երբ ամուսին կամ եղբայր ունեցող կիները պէտքէն կամ սկզբունքէն թելադրուած, մէյմէկ շահու ազբիւրներու ետեւէ կը վազեն, դիւրին է մտաբերել թէ՛ յորքան աւելի ստիպողական հանգամանք մը կը ստանայ այս պարագան, ամուսին և եղբայր չունեցող և կամ ունենալով հանդերձ աշխատութեան պէսք ունեցող կիներուն համար, որոնք պատուաւորապէս կ'ուզեն ապրիլ մարդկային ընկերութեան մէջ և իրենց ճակտին քրախնքովը կ'ուզեն իրենց ապրուստը ձորիլ :

Մեր մէջ, եթէ չենք սխալիր, աշխատութեան նուիրուող կիները ընդհանրապէս վարժուհի կ'ըլլան, որոնք զաւուներ ալ կ'երթան ի հարկին : Վարժուհիութենէ դուրս ասպարէզ չկայ իրենց համար, պաշտօն մը ուր կը դատաւիտաւին սակայն յաճախ, ենթակայ ըլլալով միշտ անհասներու քմահաճոյքին, և ուր ամէնէն նուազ դրամն է որ կը շահին, նիւթական խեղճ վարձատրութիւն մը ըլլալով շատ անգամ իրենց ստանալիք բաժինը : Հայ աղջիկներու համար ծափահարելի է սակայն աշխատութեան այս յարուստ մը, հոգ չէ թէ իրենց ընդգրկած ասպարէզը ապերախտ ասպարէզ մը եղած ըլլայ : Խնդիրն այն է թէ մեր կիներն ու աղջիկներն ալ աշխատելու կորով ցոյց տուած են, և եթէ վարժուհիութեան փարած են միայն, պատճառն ա՛յն է որ ուրիշ յարմար զբաղում չեն գտած իրենց :

Վստահ ենք որ եթէ մեր տիկիներն ու օրիորդները առեւտրական ասպարէզներու նուիրուէին, իրենց եւրոպացի սեռակիցներուն պէս, հաստար յաջողութիւն պիտի գանէին, որովհետեւ ո՛չ ուշիմութիւնը և ո՛չ աշխատասիրութեան եւանդն է որ կը պակսի իրենց :

Մինչև ցարդ լաւագոյն միջոցներն ու պայմանները չէին ներկայացած մեր կիներուն՝ առեւտրական գործերով զբաղելու համար : Այսօր հաճոյքով կը ծանուցանենք թէ պատուաւոր ասպարէզ մը կը բացուի կիներուն, Պօլսոյ մէջ, ուր

Hongroise ապահովագրական ընկերութեան Արեւելքի ընդհանուր Տնօրէնութիւնը որոշած է իր Բէքսօնէլին մէջ կիներ ալ աւելցնել, ապահովագրական գործառնութեանց մէջ լաւագոյն զբաղումներ և շահաւէտ դիրքեր տրամադրելի ընելով անոնց, բաւական է որ անոնք որ դիմում պիտի ընեն, բաւականաչափ զարգացումի մը հետ, հմտութիւն ունենան ըստ բաւականի նա՛եւ ֆրանսերէն լեզուին :

Ա՛յն կիներուն համար որոնք պատուաւոր աշխատութեան մը նուիրուիլ կ'ուզեն, լաւագոյն աւելի մըն է ուրեմն զբաղումի այս միջոցը, որուն կրնան փարիլ, պէտք եղած բանակցութեանց համար դիմելով Hongroise ապահովագրական ընկերութեան Թուրքիոյ ընդհ. գործակալութեան Տեսչին (Inspecteur en chef) — Պօլիս, Մահմուտիէ Սան — , ամէն կէս օրէ վերջ, ժամը 2ին 4 (Լ. Ե.) :

Ա Ձ Դ

Արհեստագիտական վարժարանի նախորդ 3 վարչուհիները իրենց գործառնութիւնները կը շարունակեն Բերա Թագսիմ, Բում Բապրիսթան փողոց թիւ 26 տան մէջ և կ'ընդունին ճերմակեղէնի վերաբերեալ ամէն տեսակ յանձնարարութիւններ, իրատ գիւրամաշելի պայմաններով :

Յանձնարարութիւնները կ'ընդունուին Յուլիս 10 երկուշաբթի օրէն սկսեալ ամէն Բչ. Դչ. և Ուր. կէս օրերէ վերջ :

Այցելութիւն մը կը բաւէ գաղափար կազմելու համար պատրաստուած գործերուն նրբութեան և ճաշակաւոր ըլլալուն և միեւնոյն ատեն գիներուն չափաւորութեան մասին : 1 - 5

Բազրատունի վարժարանին ամալիքլի հրապարակային հարցաքննութիւնները տեղի պիտի ունենան վաղուքնէ սկսեալ մինչեւ Յուլիս 9, իսկ Մանկապարտէզի հանդէսը տեղի պիտի ունենայ Յուլիս 16, Կիրակի օր, կէս օրէ վերջ ժամը 2ին (Լ. Ե.) :

ԱՂԶԻԿՆԵՐՈՒՆ ԱԶՔԸ ԼՈՅՍ



Հաճոյքով կը ծանուցանենք մեր չնորհալի ընթերցուհիներուն թէ ծանօթ ազգագրիչ Մենիկ Էֆ. Արղուման, ուղևորվ օդատակար ծառայութիւն մը մատուցանելու Հայ ազջկանց, ձեռնարկած է հրատարակութեանը Ա.Մերիկացի հանրահայտ ըմշկուհի Տիկին Մէրի Ուրս Ալէնի

Ի՞նչ ՊէՏԲ Է ԳԻՏՆԱՅ ԳԵՌԱՏԻ ԱՂԶԻԿ ՄԸ

գրքոյկին, զոր հայերէնի թարգմանած է Միքայէլ Էֆ. Շամտան՝ ձեան, ժողովրդական և դիւրահասկնալի լեզուով մը:

Աւելորդ է խօսիլ օդատակարութեանը վրայ այս հատրին, քանի որ հեղինակին խորագիրը բառական է արդէն, ճանչցնելու համար անոր նպատակը:

Ո՞ր ազջիկը չպիտի ուղէր գիտնայ թէ ի՞նչ պէտք է գիտնայ ինք և ի՞նչ են այն բաները զորս չի գիտեր:

Այս առթիւ շահեկան կը համարինք մէջ բերել «Մայրերութեան թերթը» լրագրի խմբագրապետուհի Տիկ. Ֆրէնսիկ Շէլարն Պըլտընի հետեւեալ գնահատականը որ ուղղուած է համակրելի հեղինակին:

«Ոչ մէկ մտացի, խորհող կին՝ մայր դեռաւսի տղոց, կրնայ առանց Տօքթ. Մէրի Ուրս Ալէնի վերջին գրքովը ըլլալ, որուն սխաղան է Ի՞նչ պէՏԲ Է գիտնայ դեռասի աղջիկ մը:»

Մեր մեծայարգ պոստօնակցուհիին յայտարարութեան համաձայն, մենք ալ այնպէս կը սիրենք յուսալ թէ մեր դեռաւսի տղոց մայրերուն ամէնքն ալ, մտացի և խորհող կիներ, ի՞րօք չպիտի կրնան ըլլալ առանց այս հատրին՝ որ ազջիկներուն կեանքին հետ ամէնէն սերտ առնչութիւնը ունի:

Ի՞րքը արդէն սկսած է սպագրուիլ Մադիկի սպարանին մէջ, և մէկ ամիսէն հրապարակ կ'ելլէ: Պօլտոյ մէջ պիտի ծախուի 5 դահեկանի և գաւառաց համար 6 դահեկանի՝ գրքին իրական արժանիքէն անհամեմատ կերպով աման գնով:



ՀԱՅՈՒԱԿԱՆ ՀԱՆՃԱՐ

Ծագիկի 40րդ թիւով հրատարակուած հաշուակոն հարցումին՝ որ էր

7 թիւը ինչ յայտարար (ամբողջական թիւ) կ'ուզէ որ ինքը իրեն հետ բաղ նագատիւելով 90 սաց, ճշգիւ պատասխանած են Պ. Պ. Մկրտիչ Թիւլիւզեան, Արշակ Վարդանեան և Տիրան Մարգարեան, հետեւեալ կերպով:

$$\frac{7}{\text{ինչ}} \times \frac{7 \times \text{ինք}}{\text{ինչ}} = 90$$


Կոտորակին երկու եզրերը միեւնոյն արժէքով բաժնելով արժէքը չի փոխուիր, ուստի ինչը և ինքը երկուքն ալ ին պարունակելով, կրնանք զանոնք ջնջել, և կ'ունենանք $\frac{7 \times 7}{\text{որ հաւասար է 90}}$ ի, քանի որ Ք հաւասար ըլլալով 9000ի և 2700ի, երբ իրենց արժէքները վերի կոտորակին մէջ Քին և Չին տեղը դնենք, կ'ունենանք $\frac{7 \times 9000}{700}$ կոտորակը:

Այս կոտորակն ալ 100ով և 7ով պարզելով աւաջ կուզայ 90, ce qu'il fallait démontrer:

Եօթերորդ հարցում

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

Առէք այս թիւերէն մէկը. բաժնեցէք զայն հաւասարազէս մնացեալներուն. յետոյ, ինչ կ'ընէք ըրէք, այնպէս մը շարեցէք զանոնք հետեւեալ 9 քառակուսիներուն մէջ որ, ամէն կողմէ և անկիւններէն զուգարուելով աւելորական տարին պատկերէ:



Լուծումները կ'ընդունուին միայն այս թուղթին վրայ մինչև յառաջիկայ Քչ. իրիկուն: Վիճակաւ պիտի տրուի շահողին վեց ամսուան նաղիկ:



ՔԱԼՈՏԻՄԻՆԻ

ՔՈՒՆՍԸ

ԵՒ

ԲՈՒՏՈՒՆ

Բարիզի բժշկական կաճառէն վկայեալ քիմիագէտ Մ. ՖԼՍՏԻԷԻ կողմէ պատրաստը ուած:

Քալոտրէմինի բուտոան և քոէմը մեծ համբաւ կը վայելեն իրենց հաճելի յատկութիւններուն համար: Առանց վերապահութեան կարելի է ըսել թէ առնչ այս կարգի պատրաստութեանց ամենէն գերազանցնեն: Քալոտրէմինի քոէմը ամէն տեսակ օճառէ աւելի լաւ կը մաքրէ մորթը: Երբ ամէն օր գործածուի գեղեցկութիւն, թարմութիւն և առուզութիւն կ'ընծայէ արտաքին երեւոյթին: Իսկ քալոտրէմինի բուտոան ալ այս գեղեցիկ արդիւնքները կը լրացնէ, ճերմկցնելով դէմքը բնական կերպով մը:

Այս աննման քոէմը և բուտոան կը ծախուի Բերա, Պօն Մառչէ, Կալաթա, Թիւնէլի փողոց Մ. Հիսարի, Սթանպոլ, Ելնի Ճամի, Մ. Քլէանթէն Հանօրուլօի եւ Մահմուտ Բաշա, Մ. Բօսթաքի Միխաիլիտի վաճառատունները: 5-25

ՀՈՉԱԿԱԻՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Խ Ա Ջ Ր Կ Ժ Ա Մ Կ Ո Ջ Ե Ա Ն

Պօլիս, Պանչէ Կաբու Պողաբաճիկն դէմ, Սրանպոլ խան
Թիւ. 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դասին մէջ պատուաւոր դիրք մը գրաւող Սաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպայէն ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրութեամբ գործիքներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ունէ ցաւ զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փտտած և ամէնէն դժուարին ակոսները: Առջեւի փտտած ակոսները առանց հանելու արմատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չունեցող պտուտակաւոր ակոսներ: Բերնին ետեւի կողմը լեցուիլը անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին ջուռօններ կ'անցընէ: Նաեւ քառուչուի, բլաթինի, ոսկիի վրայ շարուած տկոսներ կը շինէ բնականին յար եւ նման:

Սաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուաւորութիւն, Ուղղամտութիւն եւ Մաքրութիւն ինչ որ անհրաժեշտ պայմաններ են ատամնաբոյժի մը համար:

Չ Ա Փ Ա Ի Ո Ր Գ Ի Ն

Վկայեալ աղբաւոց ձրի

34-50

ALA BRODEUSE AU FIL D'OR



MARQUE DÉPOSÉE

FONDÉE EN 1888

ԱՐԹԱՔԻ Ա. ԽՈՒՄԱՐԵԱՆ

(Ա.ՍԵՂ.ՆՍ.ԳՈՐԾ)

Մեծ Շուկայ, Գալբաքճըլար, Նուրի Օսմանի, բիւ 5 եւ 11

Երկար տարիներէ ի վեր հանրութեան վստահութիւնն ու համակրութիւնը զրաւած այս զոյգ մը վաճառատուները, վերջին նորածեւութեանց համաձայն, զարգարուած են վերստին ամէն տեսակ ասեղնագործութեան եւ արգուզարդի վերաբերեալ նիւթերով ի մէջ այլոց կը գտնուին Բարիդի առաջնակարգ Փապրիզաներու զանազան ապրանքներ, շատ մը գոյներէ բազկացեալ գորտոնէ, Ֆոիզէ, շինիլ, յուացքի համար եւ անարատ մնալու պայմանաւ, վաճառատան գլխաւոր սպտոման նիւթը եզող D. M. C. նիշով մետաքսներ, քոթօններ, ֆիշուի, գորգի եւ զանաւայի բուրգեր, գորգերու եւ բարձրու համար սթամբաներ, էթամին եւ պարզ գանավաներ, շինիլ գորտոն եւ փիւսկիւլ, կլապտան, սրմա, գոյնըգ-գոյն փուլ եւ թրթր, մետաքսէ եւ սրմայէ պիւքմէներ եւ գորտոններ, ինչպէս նաեւ աթլազ, թաւիչ եւ ասոնց վրայ խիստ ճաշակաւոր ասեղնագործուած վերմակներ, բարձեր, ծրարներ, բանթուֆներ, գասգէթներ թէ՛ պատրաստ եւ թէ՛ յանձնարարութեամբ:

Ասոնցմէ զատ կը գտնուի նաեւ Եւրոպայի առաջնակարգ հոտեղինաց Փապրիքաներու, ինչպէս Բինուի, Հօպիկանի, Ռօփէ կալէի եւ Ժէլէ Ֆոէոի ամէն տեսակ էքսթրէներ, բուտոաներ, օտը քօլօններ, ակոպի փօշի եւ ջուր, աճառներ, մազի ներկ եւ արգուզարդի նիւթեր: Նաեւ Թէյքս Տայմընտ վաճառատան ապրանքներէն զանազան գոհարեղէններ:

Վաճառատունը կ'ընդունի նաեւ օժիտի համար խիստ ճաշակաւոր եւ նուրբ ասեղնագործութեան ամէն տեսակ յանձնարարութիւններ ամենաղծուարահաճ յաճախորդներէ, սրմայով, մետաքսով կամ քօթօնով, որոնց համար մասնագէտ գծադրիչ մը պատրաստ է միշտ հոն:

Գիները ղիւրամատչելի եւ վարժարանաց համար մասնաւոր զեղչ: